

Ծանուցման առջը 2
Առաջին երեսը 5

ՆԱԿԱՆ ԱՅԳԱՅԻՆ

Gérant responsable
A. SAKAÏAN

ԾԱՂԻԿ շաբաթը երկու անգամ կը հրատարակուի Չորեքշաբ-
թի եւ Կարաթի օրերն :
Տարեկան բաժանորդագրութեան գինն է 400 դուրուշ արծաթ ,
— Վեցամսեայն 50. — Գաւառաց համար 118 զըշ : Վեցամսեայ 60

Որ եւ էնամակ կամ գրութիւն պետք է ուղղել
Առ Արտոնատէր եւ Տնօրէն Անտոն Սարախան ,
Կ. Պօլիս , Պապը Ալի ճատտէսի թիւ 20 :
Խմբագրութեան յանձնուած գրութիւնք ետ չեն արուիր :

Թիի 37 Ա. ՏԱՐԻ

Գին 40 ՓԱՐԱ

1887 ԱՊՐԻԼ 29 ՉՈՐԵՔՇԱԲԻ



ՎԵԼԱՏԷԹԸ

Հ Ի Ի Մ Ա Յ Ո Ւ Ն

Բազար երթեսի կիւնիւ , Բա-
տիշահը առաւելթի.թիւնահ Սուլ-
թան Համիտ Խանը Սանի էֆէն-
տիմիզ հազրէթլէրինին վէլատէ-
թը բերմէյմէնէթը Հիւժայունյա-
րընա միւսատըֆ եէվմը մէսուտ
օլմագ հասէպիլլէ , ումում թէ-
պաաի Շահանէ վէ մէմալի.թը
Մահրուսէտէ մուգիմ պիճիւմլէ
թէպաաի էճնէպիլլէ իճրաի շէհ-
րային իտէրէք իպրաղը մէսեր-
րէթ վէ շատիմանի վէ ըզհարը
հըսսիաթը շիւբիւրկիւղարի էյ-
լէմիչլէր տիր :

Բատիշահը մըզ իւմրանբերվեր

ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԻՏ ԽԱՆԸ ՍԱՆԻ
էֆէնտիմիզ հազրէթլէրի՝ ճիւլու-
սըմիյամին մէնուսը Հիւժայունյա-
րընտան պէրու իսլահաթը միւ-
թէատտիտէ իճրասըյլա մէմլէ-
քէթը թարիզը թէրագգիտէ
խայլիտէն իսայլի իլէրլէտիպ , մէ-
արիֆ , թիճարէթ , գրաաթ վէ
սէնայիլլէ պիհապգըն էհէմմիյ :
Թը ազիմէ իթա վէ իճրաի թէշ-
վիգաթ պուլըրմագտա վէ տա-
հա նիչէ ումուրը նաֆիա վէ իճ-
րաաթը միւֆիտէ իլէ մէմլէ.քէ-
թի թէգեին վէ թէրֆիհ պուլըր-
մագտա օլտըզլարընտան , պէօլլէ
պիր Բատիշահը թէրագգըբէր-
վէրին վէլատէթի՝ մէմլէ.քէթիմի-
զին հալու իսթիգպալի իչիւն այնը
պիր նիյմէթը իլահի օլտըրընա զէր-
րէճէ շիւպհէ օլմատըղը ճիհէթլէ
իչթէ պու լութֆը Պարիլլէ ու-
մում էհալիլի մէմլէ.քէթ թարա-
ֆընտան պիր նիշանէի շիւքրան
օլմագ վէ Մէթպուր մուֆալի-
խամըմըզ Բատիշահը թէպաաբէր-
վէր էֆէնտիմիզ հազրէթլէրինէ
պիր էսերը մուհապպէթ վէ ու-

պուտիլլէթ օլմագ իւզրէ տիւն
ագշամ բայիթախթըն հէր թա-
րաֆընտա զիյրուէ պէր թաֆիլ
թարիֆ օլունան տօնանմա վէ
շէհրային իճրա օլընարագ , ու-
մումէն ըզհարը մէսերրէթ վէ շա-
տիմանի օլընմըշ , վէ բիտիշա-
հըմ շօզ եաշա» տուլաի վաճիպ
իւլ էտասը՝ շահաաէկեան վէ
վիւքէլաի ֆիխամ հազարաթըն-
տան պէտ իլէ հէր սընըֆ էհա-
լինին վէրաը զէպանը օլմուշ տըրի
Բազար երթեսի կիճէսի ումում
մուն քէմալը հըսսիաթը շիւքրա-
նիլլէսիլլէ իճրա գըլընան շէհրա-
յին՝ սէնիլլը սապրգա իլէ գըյաս
գապուլ իթմէյէճէք տէրէճէտէ
մութանթան իտի Սթամպօլ շէհ-
րի վէ էթրաֆ ու հէվալիսի՝ գան-
տիլլէր իլէ կիւնտիւղ կիպի նուր-
լարա դարգ օլմուշ մէմալիլլէրին
սէրֆիրազը պուլունան Տէրը Սա-
ատէթ առէթա պիր ճէննէթ հա-
լի քէսպ իթմիշ իտի , թէպաա վէ
էճնէպի հէր քէս իշպու շէհրայի-
նէ իշթիրա.թլա ըզհարը մէսեր-
րէթ վէ շատիմանի էյլէմիշ տիր :

Երևալը սերայրնն տէրուն վէ պիրուննը թէնվիր իտէն երկգ պինլէրճէ գանտիլէրտէն պաշգա իբի թարափաաքի պաղչէլէրտէ եադրլան մահթապլար վէ շարգիֆէլէքլէր վէ աթըլան կէօնակէօն ֆիշէնքլէր վէ թէրէննիւմ իտէն պիր գաշ պէօլիւք ասքէր մուղիգասը պինլէրճէ հուղղարա շէվգ ու սիւրուր վէրմէքտէ իտի :

Թէքմիլ Սթանպոլ վէ Պօղազ իշինին Անատոլ վէ Բոււմէլի սահիլլէրի վէ Պէօլիւք Ատա վէ Պէյօղլունտա վագը տօնանմալարը քեաֆֆէթէն զիբը էթմէք միւմքին օլամայաճաղընտան, եալընը վիւքէլաի ֆիխամ հազրէթլէրինին գօնաքլարը վէ Էրմէնի վէ Բոււմ բաթրիքխանէլէրին տօնանմալարը զիբրի իլէ իքթիֆա իտէրիգ :

Մապէյն Միւշիրի Ղազի Օսման բաշա վէ թէշրիֆաթը Հիււմայուն միւտիրի Հաճի Մահմուտ էֆէնտի վէ Գուրէնատան Բաղիպ պէյ վէ Շէհհր Էմինի Մազհար բաշա Հազրէթլէրինին տէօլլէթխանէլէրի զայէթ միւքէմմէլ սուրէթտէ տօնանմալ իտի :

Պէշիկթաշտա մուհաճիրին գօմիսիօնը բէյիսի Բիգա վէ Պէշիկթաշ գօմանտանը Հասան բաշալար հազրաթը վէ բէօյ իշինտէ Խարիճիլէ միւսթէշարը Տատեան Յարութիւն էֆէնտի Հազրէթլէրինին գօնադլարը զայէթ լաթիֆ սուրէթտէ թէնվիր գըլընմը իտի :

Վէլհասըլ թէքմիլ վիւքէլաի ֆիխամ հազրէթլէի տէօլլէթխանէլէրի վէ իքի կէշէլէտի Պօղազ իշի սահիլլանէլէրի սայրազ ֆէնէր վէ բէնկեարէսկ գանտիլէր իլէ տօնաթըլմալ իտի :

Էրմէնի, Բոււմ վէ Էրմէնի Գաթօ իկ բաթրիքխանէլէրի վէ հէր միւսթէլիֆ միլլէթ խասթախանէլէրի պիլիւմլէ տօնաթ, լմը իտի Բատիչահըմըգ էֆէնտիմիգ հազ-

րէթլէրինին վէլատէթը բիւրմէյմէնէթը Հիււմայունլարընա միւսաաըֆ եօլմը մէսուտտա խալը միւճրիմիյն ալֆը Շահանէլէրինէ մազհար պոյրուլտըքլարը կիպի պիր խալը մահպուսիյն տախի տէյիլէրի ճէպը Հիււմայունտան թէսվիյէ պուլրուլարաք թախիյէի սէպիլլէրինէ իրատէի Շահանէ շէրէֆսոււնուհ պուլրուլտը Հէման Հազ թաալէա Հազրէթլէրի Բատիչահըմըգ էֆէնտիմիգ հազրէթլէրինէ ուզուն էօմիւրլէր վէրսին : Ամին :

ԱԶԳԱՅԻՆ

Կիմանանք թէ իզմիրի Առաջնորդ Գեր. Մեղքիսեդեկ Սրբազան, Շահպաղըեան Յակոբ վարդապետին Մայրագոյնութեան աստիճան պիտի տայ եղեր. Ահաւասիկ Մայրագոյն գայրակղու թիւն մը որոյ նկատմամբ, Պատկրօնական ժողովոյ ուշադրութիւնը կը հրաւիրենք :

Օրման մէքթէպի վէ շիֆիքեաթը Հիււմայիւն միւտիրի Հէրիմեան Մկրտիչ էֆէնտի, Ազարեան պիրատէր էֆէնտիլէրին եէկէնլերի մատմագէլ Լուցիգա Մարուշ իլէ ագտը իգտիվաճլարը չըգան բազար կիւնի Պէյօղլունտա էրմէնի Գաթօ իկ Ս. Աստուածածին գիլիսէսիւնտէ իճրա օլընմալ տըր :

Պիր խալը միւթէպէրան վէ միւսթէրէմ ֆամիլեալար հազըր պուլունտըքլարը միսիլու պիր չօք բէհապիյն իլէ քիլիսէի մէգքիւր մեծաւորը Արիկեան Ֆազիլէթլու Ստեփան վարդապետ պսակ այինինի իճրա իթմիշ վէ Սամանճեան Գէորգ էֆէնտի տախի կնքահայր օլմուշ տըր :

Միւտիրիլէթիմիգ միււմաիլէյ-

հիււմա եէնի կէլին կիւ վէյիի թէպըրիք իտէր վէ աալմի սաաաթէթ վէ բիֆահը հալ թէմէննի իլլէր :



Ազարեան Յովսէփ էֆէնտիին քերիմէսի վէ Ալէման սէֆաինը հարպիլէսինտէն Ատիքը նամ գօրվէթ գօմանտանը գարթան Յրից ֆօն Վիթէրշէյմին զէվճէսի Մատամ Աննի ֆօն Վիթէրշէյմ 27 եաշընտա օլտըղը հալտէ էվէլի կիւն էօլլէնտէն սօնրա Պէօլիւք Ատատա վէֆաթ իթմիշ վէ ճէնազէսի Պէյօղլունտա Սազըգ Աղաճընտա էրմէնի Գաթօ իկ միլլէթի Աթուանիտ Ս. Աստուածածին քիլիսէսիլէ նագլ օլընմը օլմաղա, ճէնազէ ալայը պու կիւն սաաթ Գտէ բիլիսէի մէղքիւրտէ իճրա օլընտը :

Միւթէվէֆիյէի մոււմաիլէյհանն շու սիննը շէպապէթիւնտէ վէֆաթը բէտէրի Ազարեան Յովսէփ էֆէնտի իլէ զէվճէսիլէ, վէ զէվճի Մ. Յրից ֆօն Վիթէրշէյմ վէ թէքմիլ խանէտան վէ թէալլիւգաթընա պիր քէտէրը աղիմ օլտըղընտան, ճիււլէսիլէ ճէնապը Հազգըն թէսվիլէթը սամէտանիլէսի թէմէննի օլունուր :

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Բերայի Հայ իգական սեռի արուեստանոցի բացումը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Մայիս 4 երկուշաբթի օր :

Արդէն երեսուն և վեց աշակերտուհիք արձանագրուած են սոյն արուեստանոց մտնելու համար, և որովհետեւ առ այժմ ընդունելի աշակերտուհեաց թիւն ութսունը չ'պիտի անցնի, քառասուն և չորս տեղ բայց կը դառնուի:

Ուստի այն ազգայինք որք կ'ը փափաքին աշակերտուհի արձանագրել տալ արուեստանոցին, կը հրաւիրուին ներկայացնել զանոնք մինչեւ Ապրիլ 30, որպէս զի ըստ կանոնագրոյ հարկ եղած քննութիւնն կատարուելով ընդունելութեան պայմաններն որոշուին:

Սոյն քննութիւն և արձանագրութիւն տեղի պիտի ունենան ամսոյս 19 կիւրակէ օրէն սկսեալ ամէն առաւօտ ժամը 25ն մինչ 6 ի խորհրդարան Բերայի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ:

Ի դիմաց խնամակալութեան Գանձապետ Ատենապետ Գ. ԿԻԻՄԻՇԿԵՐՏԱՆ Թ. Կ. ՆՈՒՐԵԱՆ Բերա 26 Ապրիլ 1887

ՀԱԻԿԹԱԿԱՆ

ՕՐԹԱԳԵՂՑԻՆ

Օրթագեղցին, նախ Օրթագեղցի է, ապա հայ, քրիստոնեայ, լուսաւորչական, հոռուական, Պոլսեցի, Եթէ Եւրոպա երթայ կը ներկայանայ ո՛չ թէ իբր Թուրքիացի այլ իբր Օրթագեղցի: Երբ հարցնես իրեն թէ ի՞նչ է աղբութիւնդ — Օրթագեղցի, կը պատասխանէ: — Կրօնքդ: — Օրթագեղցի:

Ո՛ր և է օտարազգի կարող է ուրիշ երկրի մը բնիկն համարուելու ստացական իրաւունքն ունենալ շնորհիւ օրինական տրամադրութեանց: Ֆրանսացի մը կրնայ ուռու լինիլ, ուռու մը՝ Աւստրիացի, ամէն ուրեք ճանաչուարի գէ՛ղ լինելու պայմանները գոյութիւն ունին բայց ո՛չ ոք կարող է Օրթագեղցի լինիլ: Մարդ Օրթագեղցի կը ծնի կամ ոչ: Վոսփօրի ասիական, Մարմարայի եւրոպական ասիանց բնիկ մը

կրնայ Օրթագեղցի բնակիլ 30—40 տարի. ուրիշ թաղեցիք զնա կը համարին կատարեալ Օրթագեղցի մը, բայց ճշմարիտ Օրթագեղցի մը միայն կոնայ նշմարել նորա դէմքին վրայ, զգեստներուն վրայ, խօսակցութեան մէջ նշանախեց մը, մատնիչ նորա եկամուտ ծագման: Ճշմարիտ Օրթագեղցին խղճի համոզմամբ կը հաւատայ որ Աստուած Օրթագեղցին ստեղծած ժամանակ մատը ձակտին կը դնէ և կ'ըսէ. «Դու Օրթագեղցի պիտի ծննաս»:

Ճշմարիտ Օրթագեղցին բարոյական և ֆիզիքական նկարագիրը ընել դժուար է, վասն զի նորա յատկութիւնները շատ բաղադրեալ են: Հիմնապէս նա սկեպտիկեան է: Ազգասէր է առանց մտածելու. ինչպէս կ'ուսէ, կը խմէ, կը պառկի, այսպէս ալ աղբասիրութիւն կ'ունէ բնական բերմամբ, ժառանգական օրինօք: Միշտ և հանապազ ազգային ու է գործի մը գլուխն է, առանց երբեք հաւատք ունենալու: Ուսումնասէր է, կրթութեան պաշտպան է, բայց երբեք չը խորհրդիւր դպրոցին վրայ: Կրօնասէր է, մինչեւ իսկ կրօնամոլ սուանց սակայն եկեղեցի երթալու կը սիրէ, կ'ուսէ ծարէ եկեղեցականներն (իւր թաղին միայն) առանց երբեք անոնց ողորմելի վիճակին վրայ կարեկցելու: Օղբային, նուրբ, շարժուն, սիրուն էակ մ'է. ամէն ուրեք արիւնը կ'եռայ. թրամուէյի մէջ, շոգենաւին մէջ կը ձեւէ: Բնաւ մեղամաղձիկ չէ:

Որ սեռին ալ պատկանի Օրթագեղցին իրեն յատուկ ճաշակն ունի հազուելու մասին: Բաց գոյները չը սիրեր, և այդ գոյն կերպասներէ շինուած զգեստները կ'արհամարհէ, հայու ճաշակն է ըսելով: Եւ հայ ըսելով կ'ըմբռնէ բոլոր Պոլսեցիներն, Օրթագեղցիներն դուրս:

Կարեկցութեամբ կը խօսի Մամաթիացիին, Գուլ-գաբուցիին, Եէնի-գաբուցիին, Իսկիւտարցիին վրայ: Քիթը բերանը կը ծռուէ Գատը Գիւղցիին անունը տուած ժամանակ անուշադիր է Խասգիւղցիին համար. կ'արհամարհէ Բերացիին, Թրամիլցիին մէջ երկու Օրթագեղցի չեն խօսիր

մասին մինչեւ հասնին Պէշիկթաշ ուր կը պարպուին Պէշիկթաշիք: «Էօֆ» մը ընելով այն ատեն կ'սկսին խօսակցիլ: Պէշիկթաշին միշտ անախորժ էակ մ'է իրեն համար: «Ինչ զարմանալի մարդիկ, կ'ըսէ Պէշիկթաշցիին համար, Օրթագեղցի այսքան մօտ են և դեռ ինչ են նէ ան են»: Պալատցին, Ֆէնէրցին, Էյիպցին գոյութիւն չուրին իրեն համար, նոյն բանն է թէ ամբիկեան վայրենիներու մասին խօսիս: Իսկ իւր բոլոր հեգնական կարողութիւնը պահած է Պոլսեցի Աստարացիին. կեսարացին ի Պոլիս ամէն ուրեք կրցած է դեռեղուիլ. բայց կարող չէ եղած արմատ ձգել Օրթագեղցի մէջ. հողը շատ նուրբ է իրեն համար:

Մաքուր հայերէն կը խօսի Օրթագեղցին. երբ տեսնէ ուրիշ թաղեցի հայ մը որ իրենին մօտ հայերէն կը խօսի, կը զարմանայ, և անուշ ժրպիտով մը կ'ըսէ իրեններուն:

— Ի՞նչ լաւ հայերէն կ'ախօսի, կարծես թէ Օրթագեղցի է:

Երբ իմանայ թէ օտար թաղեցի մը դաշնամուրի վրայ ձարտարութեամբ կը նուագէ մեծ վարպետներու գործերէն, նախ չուղեր հաւատալ, բայց երբ իւր ականջովը կը լսէ, կը ժպտի և առանց նախանձու կը գոզի:

— Ի՞նչ աղէկ կը նուագէ, կարծես թէ Օրթագեղցի է:

Բայց իւր ապուրթիւնն ալ եւս սահման չունենար երբ ուրիշ թաղեցւոյ մը ձեռք բարիգեան լրագիրնե՞ր տեսնէ:

Բայց Օրթագեղցին իւր թաղին պատուականագոյն զոհարը կը համարի բարեկրթութիւնն: Երկու Օրթագեղցիք երբ մկտեղ գտնուին կը խօսին իրենց գիւղին քրիպարութեանը վրայ: Օրթագիւղական առած է թէ՛ Օրթագիւղի «համայն» իսկ «քրիպար» է:

Այս բարեկրթութեան սահմանը տալ դժուար է, բայց Օրթագեղցիք ունին իրենց մէջ աւանդական պատմութիւն մը որ յինքն կ'ամրապնդէ Օրթագեղցիին: (Այս յօդուածին մէջ կրկնուած «Օրթագեղցի» այնչափ շատ է որ արտարանիս մէջ «օ» տառը լմնեալուն, ստիպուեցանք

օրթագեղցի գրեւու համար օ գիրի տեղ դէրօ գործածել:) Աւրձն կը պատմեն թէ՛ օր մը Օրթագեղցի կին մը— և ըսենք որ առաջին և երկրորդ դարուններն արդէն վաղուց անցուցած էր— Ի՛րերթայ Գարա—կէօմրիւկիւ եկեղեցին թէ ուխտ ընելու և թէ հաղորդուելու համար: Հաղորդութիւն առնող բազմութիւնը շատ է և Օրթագեղցի տիկինն ալ իւր կարգին կը մօտենայ, բերանը կը բանայ և հաղորդութիւնը կը ճաշակէ: Բայց երբ երեսը խաչակնքելով պիտի հեռանայ, պատարաբէջ քահանայն կը ծռի և կամացուկ մը կ'ըսէ.

— Հանձմ, հրամանքնիդ Օրթագեղցի՞ էք:

— Հրամանք էք ինչէ՞ն հասկցա՞ք:

— Բերանդ բանալու շնորհալի ձեռէն:

Երբ Օրթագեղցի մը ուզէ գերագոյն գովեստը տալ ուրիշ թաղեցւոյ մը, նաղելի եղանակաւ կ'ըսէ:

— Ահ, դուք արդէն Օրթագեղցի կը համարուիք:

Եւ համոզուած է որ պատուոյ այդ տիտղոսն աւելի մեծ արժէք ունի քան Պատուոյ Աէգէոնի մեծ «քօռ» տոնը:

ՀՐԱԶԴԱՆ

Վերողբեալ յօգուածը ո՞վ որ կարգայ, անմիժապէս պիտի համոզուի թէ Օրթագիւղի մէջ Ածան հաւի առատութիւն կայ որ այս օրինակ երկոտանի հաւկիթներ՝ ի մեծ գծրախտութիւն ժողովրդեան խմբագրութիւն կ'ընեն.

Ի Տ Ր Է Լ Է Ձ

(կէջէն նիւսխէտէն)

Մալիւմ օլտուղը վէճէ իւզրէ, օ կիւնիւ Հայտար—Բաշատա ֆէվգէլատէ գալապալըդ սէպէպի իլէ տուրածագ օթուրածագ մահալ, հէման գալմամը իտի:

Պիզիմ Ըռնտիկ հանրմ էօնտէն ճէսուրանէ եօլ աշարաք նիհալ յէթ չալըրըն պիւր թարաֆընտա

հալի պիւր մահայ պուլապիտի:

— Գա ախճիկներ աա թարաֆ եկէք, իշտէ հուսա բէք աղէկ է:

— Ըռնտիկ հանրմ հոտ արեւ է:

— Ին հիմայ կերթայ Լուսեայ տուտու:

— Գա ո՛ւր պիտի երթայ, մեր սօխախի արեւը չէ ան:

— Ինչ ըլլայ նէ ըլլայ ես բէք հոգնեցայ, էկոյ Պեղիկ սանկ դօվօ նստէ:

— Լօխմամը պան ուտենք անօթի կը մարիմ կօր:

— Աման տուն ալ հէմէն պողազիդ կը նայիս, տահա տուրպադալըմ, դօնուլըմ դօնաք:

— Գա անչէ ամա ըրախի՛ն ուր է մէյմէկ հատ խմենք:

— Գա վո՛ւլ, հիմայ թուրնիւրս ընտօ՛ր գակելու է:

— Մենք էթրաֆրդ կը շարուինք տուն ուսուլով մը պէճէրէ:

— Ֆիստաններնիդ պացէք, պիւթիւն աա թարաֆը կը նային կօր:

— Ինչ ա՛նճարակ ես ախճիկ, մէկ թօռնիւրը տահա չըկրցի՛ր քակելու:

— Նալլէթ ըլլայ գէօրկապ է եղեր, տա կապոցին մէջը հացին տանակը կայ, հանէ տէ եկոյ սա կապը կըտրէ:

Վէլհասըլ թուրնիւրին պազը քէսիւիպ րագը շիշէսի մէյտանա չըգտը:

— Ախճիկներ, չըխընները պացէք, սա մեր չըխընին՝ մէջէն տօլմային թապախը տուր:

— Տուտու, մենք մէյմը սանկ պտրտինք տէ գանք:

— Կացէք ամա բէք հեռունները մերթաք:

— Մայրենէ տուտու ըրախի մը չե՛ս խրմեր:

— Հապա՛, սա չըրօզները թեմը զցնեմ օր սալաթան շնեմ...

— Սա երկու մարդն ալ տէմիւնտէն պէրի մեզի մուսալլաթ են եղեր...

— Գա իրաւ, ֆարդին չէի, վի-

րա էթրաֆնիս կը տառնան, վայ կլխուռուն, ադէլյի թարաֆինս ըռընտիկ ալ է:

— Գա Լուսեայ, վախնամ աշկըխածաւ ատ մարդը, աղեկ օր ախճիկները հոս չեն:

— Գա նայէ, նայէ մանտիլը բերնին կը տանի հապիրէ կը պագնէ. սըրջիս պիլէ քիմ:

— Էյ մի խնտաք, օյինի էլաք նէ...

— Մէյմնայ մեկ ո՛ւր պիտի տեսնան... ծօ աղայ, աստին եկոյ ծօ Ասատուր քեզի կըսեմ:

— Գա տուտու ուրէ մեզի շէքէր պիտի առնէիք, իշտէ շէքէրին եկաւ:

— Հացերնիս ուտենք տէ անկէ ետիլը եավրոււմ:

Ըռընտիկ հանրմ պու միւքեալէմէտէ իքէն, շէքէրճի իրի պիւր քեաղըտ իշինտէ շէքէր տօլու կէթիւրտի գատընլարա թագաթիմ էթտի:

— Պիզ շէքէր խտէմէտիք պո՛ւ նէ տիր:

— Ծու գարչըքի օթուրան աղալար սէլամ էթտիլէր կէօնտէրաիլէր:

— Ըռընտիկ հանրմ ինչ կըսես առնենք...

— Գա հապա, մարդիկը իգրամ կընեն կօր ինչ գարար ունի: Մարեէնէ հանրմ շէքէրի կէօնտէրէնլէրէ տէօնիւպ պաշ իշարէթի իլէ թէշէքըիւրիւնիւ պէյան էթտի:

— Լուսեայ, տա րախիին շիշէն աստին անցուր տէ շէքէրով րախի մը խմեմ:

— Գա Ըռընտիկ հանրմ ասոնք ինչ խալթ կ'ընեն. քովերնիս կուգան կօր:

Ֆիլվազը տա շէքէրի կէօնտէրէն իքի աղալար եէրլէրինտէն գալըզպ գատընլարըն եանրնա տօղրու կէլէրէք, պիր աղ ուզագ չալըրըն իւզէրինէ օթուրու վէրտիլէր վէ պիրի հազըր սիկարա

գութուսունու Ըռնտիկ հանը-
մա թագաւիմ իլէ տէտի :

—Մատամ պիր սիկարա թագ-
աւիմ էթսէք գապուլ էտէ՛րմիսի-
նիդ :

—Պիղ ճիկարա իչմէզիք . . .

—Պիր առամ հաթըր իչին չի
թաւուգ եէր :

—Գա ճանըմ իչմէզիք զօր ըւա
օլը . . .

—Աֆէտէրսինիդ մատամ տա-
ըլմաեռն . . . պու կիւն էրէյի
գալապալըք վար տէյիլ մի մա-
տամ :

—Սանա պիր շէյ տէյի՛մ. սէն
չու կէօնտէրտիդին շէքէրի ալտա
պունտան կիթ , պիղ պէլլէտիք-
լէրինտէն տէյիլիք :

—Պէնտէնիզի պու գատար
խորեաթ պէլլէտիդինիզէ թէէ-
սիւֆ էտէրիմ :

—Բուրուկ աս աօանկ չըպիտի
ըլլայ , ասկէ ելլանք պաշխա տեղ
մը երթանք :

—Գա անչէ ամա աղջիկները օր-
թան չիկան . աօոնք ո՛ւր մնացին :

—Հեռու ըլլայ , ճահլի իլէ չըգ-
մա եօրա կըսեն նէ իրաւ է :

—Լուսեայ տուտու մէյմը սանկ
էրկննայիր :

—Աս խալապալըխին ուր բընտ-
ռեմ . . . գա աճապ սա մար-
գուն բնտուէլ տա՛նք :

—Սանքի օրգան կը տարժամի
կոր . եանի վարորը բախցունենք
նէ ծունը կըլլուս . . .

—Գատուտու ես երթամ կըտ-
նա՛մ :

—Սախըն հա , մէկն ալ պէտք է
օր ետկը բեզ կտնայ :

Նիհայէթ պու գատարնլար սա
աթ օն պիրէ տէկին ֆէվգէլատէ
վէսվէսէ իչինտէ գըզարըն ավ-
տէթիսէ պէրլէտիքտէն սօզրա
Լուսեա տուտու—իչտէ կուգան
կոր աչքնիս լուս տիյէ նիտա էյ-
լէմէսի իւզէրինէ եիւրէքլէր միւս-
թէրիհ օլտու :

—Աս աօանկ ընա մեզ մահման

տողերու հանդպցուցինք նէ կը
հաւնի՛ք կոր :

—Իրաւ որ խապահաթը պիւ-
թիւն Պէղիկիննէ :

—Պէղիկնալ տեղը մնայ տուք
ալ , հայտէցէք մութնեբուսն պի-
տի մնանք . . .

—Աճէլէ էթմէյին մատամ ,
պիղտէ վարօրա կիտէճէյիդ , պա-
րապէր կիտէրիդ :

Ըռնտիկ հանըմ եինէ շէ-
քէր իքրամ իաէն առէմի կէօր-
տիւքտէ ֆէվգէլատէ հիտտէթ-
լէնիպ տէտի :

—Նէ թէպէլլաչ օլմուչըն ար
գամըզտան ութանմա՛զսըն :

—Շէքէրի եէտիդին վագրթ
նէ՛ թաթըր տիլին վարըտը մա-
տամ :

—Նալլէթ շէքէրինէ տէ սանա
տա , տուք ալ մը տնանաք հէմէն
թօրվէցէք տէ էրէսի ճուրով մէյ-
մը տեղեբնիս ինանք :

—Հախ ունիս քուրուկ ինչ ալ
տիք սուրաթ մարգ :

—Հէրիֆները հիչ խապահաթ
չունին մենք հետեբնին օյնի ե-
լանք :

—Գա տուտու ի՛նչ եղաւ քի . . .

—Ճահիլներուն կիտնալու պա-
նը չէ հայտէ գալէցէք վարօրը
տիւտիւկ կը չալէ կոր :

Պու գաթար վարօրա տողըու
կիթմէկէ պաշխատըբլարընտա պի-
զիմ իքի աղալար տախի պէրա-
պէրլէրինէ գաթըլարագ պիր
թագըմ նալայըք հարֆէնտագ-
լըբլար էթմէկէ պաշխատըլար :

—Մատամ , գուրուսուզ նէ՛
գուսուր էթտիմ քի պէօյլէ եիւզ
չէվիրիեօրսունուզ պէնտէնիզտէն :

—Աման էյնաւոր թագաւոր
մէյմը տուն ինայինք :

—Աչկը խաղա պիլէ քիմ ըն-
տո՛ր ալ լեզուանի է :

—Լուսեա տուտու տուն ալ օ-
յինի՛ էլար . . .

—Գա ի՛նչ ըսեմ , մարդը մին-
պահաթ մուսալլաթ է եղեր :

—Անոր չախ մը տընեմ օր . տուք

առաջ անցէք նայիմ սըվօր աչկին
մէյմը երեվամ . . .

—Աման Ըռնտիկ հանըմ օք-
կըդ պաքնեմ պան մը մըսեր տէ
մէյմի ինքզինքնիս վարօր նետեք :

Վէլհարը պին տիւրլիւ մէ-
չագգաթ իլէ հէլէ պիր թագրիպ
վարօրա կիրէպիլալիէր :

Չօք տէֆա նամուսուլու գատըն-
լար , էյլէնճէ օլտուն տիյէ պու
եօլտա թանըմտըբլարա առամ-
լարա հօչ հալ կէօսիէրմէյէրին-
տէն վէլիմ ույղունսուզլուբլար
զուհուրա կէտիկինտէն , պալէա-
տէքի վագըլարը նասիհաթ օլմագ
իւզրէ նագչ էյլէտիք :

ՆՈՐ ԿՈԼՈՄԲՈՍ

Օնտուրասայ Բոպան քաղաքը
հնախօսական նոր գիւտ մ'եղաւ ,
որմէ կը տեսնուի՝ թէ Ամերիկա
կանուխ ժամանակաւ ծանօթ էր
ձենաց : Յիշեալ քաղաքին մէկ
տաճարին աւերակացը մէջ քան-
դակ մը գտնուեցաւ , որուն պատ-
կերը ձենաց Թաի-Քի շաստուա-
ծը կը ներկայացընէ : Շէքերին հը-
նութիւնը մինչեւ ժԳ. դար կը
հասնի : Ամերիկացի աղագախօս
մը կը համարի՝ թէ ձենացիք և
կամ ճարոնացիք նախ Բալիֆոու-
նիոյ եղերքն գաղթած ըլլան , և
անկէ ալ աւելի ներս տարած-
ուած :

ՆԱԽՆԵԱՑ ԹՈՒՂԹԸ

Ութերորդ կամ իններորդ դա-
րու արաբական թղթոց նորա-
գոյն մանրագիտական զննու-
թիւն կը ցուցընէ՝ թէ այս թըղ-
թերն առանց բացառութեան
լաթէ շինուած են և մեծաւ մա-
սամբ կտաւէ են : Ֆայուսեան
թղթերը մինչեւ հիմայ ծանօթ
ցնցոտեայ թղթոց ամենահիներն
են : Ասոնք ամէնն ալ օւլայով
սոսնձուած են : Ուրեմն օւլայի
սոսինձն՝ ընդդէմ ցայսօր տիրող

ենթադրութեանց, ամենահին նիւթն է թուղթը գրելու յարմար ընելու: Նոյնպէս բնաւ տարակուսի տակ չ'իյնար, որ օսլայի սոսինձը թղթի ծակտիկները լեցընելու ալ կը գործածէին Արաբացիք, գործողութիւն մը, զոր շատերը թղթի նոր գործարաններու գիւտ կը համարին: Արդինչպէս կը տեսնուի, Արաբացիք օսլան թուղթն աղնուաղընելու գործածած են կանխաւ:

ԹՂԹԷ ԿՂՄԻՆՏՐ ԿՕՇԻԿ ԵԻԱՅԼՆ

Շատ ժամանակ չէ որ Ամերիկայ սկսած է թուղթն արուեստական վախճաններու գործածել, և շատ արուեստաւորաց զգալի հարուած տալ իւր թղթովն: Այսպէս թղթէ հաստատուն և տեւական կղմինտը և աղիւս կը շինեն մեծ դիւրութեամբ, որոնք ի գործնականին կղմնտրի ամենալաւ տեսակը կը գերազանցեն: Ասոնք կը շինուին հետեւեալ կերպով: Թղթոյ համար պատրաստուած զօրաւոր և մաղմղկաշատ դանդուածը կ'առնուն, և կաղապարի մէջ կը ճնշեն. յետոյ ծորելոյ մը մէջ կը ձգեն, որով անդամանցիկ կ'ըլլայ ջրէ, և այնու հետեւ փռան մէջ կ'եփուի: Փռէն հանելէն ետեւ՝ այս թուղթը կ'ապրկուի, վրան ալ աւազ կը ցանուի, որով արեւու տապոյն և կրակի կը դիմանայ: Ասկէ ետեւ թուղթը մէյ մ'ալ փռու կը մտնէ, եւ դուրս կելլայ իբր կղմինտը կամ աղիւս:

Նոյնպէս թղթէ կոչիկն ալ Ամերիկայի նորագոյն գիւտն է: Միացեալ Նահանգաց մէջ գործարանապետ մը սկսած է այս կոչիկները վաճառքի հանել: Այս թղթեայ կոչիկները շատ կը գովէն, վասն զի կաշիէ կոչիկներէն աւելի դիմացկուն և աժան են, ջուր չեն առնուր եւ դիւրաւ կը փայլին: Այս կոչկաց մեծագոյն


առաւելութիւնն այն է՝ որ ամենեւին կար չունին: Նորերս վիէննայ սկսան ջրոյ և կաղի խողովակներն ալ թղթէ շինել:

Այ ի՞նչ մնաց թղթէ շինելու: Թղթէ տակառ, արկղ, արձան, դաշնամուր, կառաց անիւ, և այլն շատոնց լսած էինք:

ԱՇԽԱՐՀԻՍ ԳԼԽԱԻՈՐ ԼԵՁՈՒՆԵՐԸ

Ըստ ստուգագոյն հաշուոց՝ աշխարհիս վրայ հիմայ 99 միլիոն հոգի Անգղիեէրէն կը խօսի, որոնք կը բնակին Մեծ Բրիտանիա, Հիւս. Ամերիկա, Պերմուտաս, Ճամայիգա, Ճորժթաուն, Բարեյուտոյ գլուխն, Աստրալիա, Վանտիէմէնսլանտ, Նիւ-Սիլէնտ և Արեւելեան Հնդկաստան: Իբր 75 միլիոն հոգի կը խօսի Գերմաներէն, այսպէս՝ Գերմանիա, Հելուետիա, Աւստրիա, Հունգարիա, և Գրանսիլվանիա, Ռուսաստան, Հիւս. և Հարաւ. Ամերիկա (այսինքն՝ Վալտիվիա և Լա Բլաթայի երկիրները, և այլն), Ափրիկէ, Աւստրալիա և Արեւելեան Հընդկաստան: 55 միլիոն հոգի կը խօսի Սպաներէն, այսպէս Սպանիա, Գուպա, Մեքսիկոյ, Հարաւ. Ամերիկայի հասարակապետութիւնը, Մանիլիա և այլն: Միայն 50 միլիոն հոգի Գաղղիերէն կը խօսի, որոնք կը բնակին Գաղղիա, Բեղգիա, հելուետիա, Գանատա, Գայէն և նաեւ Հիւս. Ամերիկա, Արեւելեան Ասիա և Եւրոպա ասոյն անդին:

ՀԱՆՂԻՍ



ՎԷՊ

Հ Ա Յ Ե Լ Ի Ն

Է.

Ֆլամինկոյի սրտին կեղեքումը ամբած էր: Վերստին նայեցաւ հայելոյ մէջ և բազում հրապուրիչ, տհաճելի դէմքեր երեւնալէ ետքը ժպտուն դէմք մը երեւցաւ: Երեկո-

յին լսեց դարձեալ սա բառերն, Երեքեք, օտար կին մ'եմ: Նոր սէր մ'ես սկսաւ և երեք ամիս տեւեց:

Այսպէս շարունակ յսուեն անգամ հայելոյն մէջ նայելով յիսուեն երեւոյթներէն եօթն դէմք ժպտեցան և սսոնց իւրաքանչիւրին հետ երեքական ամիս յարաբերութիւն ունեցաւ: Ապա մահը կամ անհաւատարմութիւն, կամ նախանց, կամ ուրիշ դժբախտութիւն վրայ հասնելով պատճառ կը լինէր այդ սիրոյ դադարման:

Իւրաքանչիւր տիկին ունէր իւր մասնաւոր գեղեցկութիւնը. եթէ որ տեսնէր զառաջինն, փափաք պիտի ունենար տեսնել ի հայելոյ երկրորդն, և զայն առաւել սիրուն պիտի գտնէր այնպէս որպիտի ուզէր տեսնել երրորդն, չորրորդը, հինգերորդն և յլն:

Ֆլամինկո հեշտութեանց մէջ մուտալ էր: Երբ եօթներորդ տիկինը թողուց զնա, Ֆլամինկո այդչափ սիրազեղումներէ ետքը, ջղային տկարութիւն մ'ունեցաւ. իրեն այնպէս թուեցաւ թէ առած էին իրմէն լոյս ու շունջ:

Այս եօթն ներքին յուզումներէն ետքը, Ֆլամինկո հիւանդացաւ ծանրապէս: Մեծ հոգի մէջ ինկաւ. վասն զի կարելի էր որ մեռներ, և հայելին առ նուազն երեք հարիւր մղոն հեռու չէր իրմէ:

Եւ ահա իւր ճանչորներէն մին գալով ըսաւ նմա.

—Մնաս բարեաւ, Ֆլամինկո, բըժշկուէ մինչ իմ վեադարձս, վասն զի հայրենիքս պիտի երթամ,

—Որչափ հեռու է հայրենիքդ, հարցուց Ֆլամինկո:

—Հարիւր տասն հազար մղոն:

—Աւրեմն խնդիր մ'ունիմ քեզ, բարեկամ:

(Շարունակել)

ՀԱՆԵԼՈՒԿ

Լսկ մի քարով երկու թռչուն կը զարնեմ
Ըսէ ինձի ինչ որ կուզես քեզ առնեմ

Կը գտնուիմ իշխաններու գը-
լուիը

Ինձմով հեղի մարդոց արեան
գաղջ ուղիը

Թէ և ըլլամ, մարդոց աչքին
խիստ ահեղ

Կրակն ու բոցը պատսպարեմ
ամեն տեղ :

Այս հանելուկը մինչեւ տասն
օր առաջին անգամ լուծողն եր-
կու ամիս Ծաղիկ պիտի ստանայ :

Անցեալ չորեքշաբթի օրուան
հանելուկը ՄԻՏՔ էր :

ԷԹՄԷՔՃԻ ԽԱԹՈՒՆ

Քսապիէ տը Մօնթէքէնին ասհարը
մէջհուրէփնտէն էթմէքճի Խաթուն
նամ բոմանըն պէշինճի ճիւտի տախի
թապ ու նէշ օլունմը տըր վէ ալ-
թընը սօն ճիւտի տախի եազընտա
նէշ օլընաճագ տըր :

Պու եօլտա բոմանը պիր ատամա
տօսթտան գիյասէ միւֆիտ տիրէր .
գիրա չիմտիքի տօսթլար՝ մալիւմա
չօք տէֆա գարարը մուճիպ օլուրլար .
պիլագս պու եօլտա բոմանըտան
պիր ասէմ բէք չօք շէյէր էօյրէնիպ
խաթիֆատէ իտէր :

Սաթըրը հէք քիթուպճը տ'ըքեան .
լարընտա , Պահճէ գարուտա սուճու
Պօղոս վէ Յակօր աղալարըն տիւ-
քեանարընտա :

Ձիյ 18 ղուրուշ :

ԱՇԸ ԻԼԱՆԸ

Պէյօղլունտա թարլա պաշր
ճատտէսինտէ ՅՅ նօմէրօլ ւրահթ-
ճը՝ էճղախանէսինտէ հէր կիւն
ալաթուրքա սասաթ ալթըտան
օնա գատար աշըլանմագ արղիւ
իտէնլէրի ճէրրահ Ռօքօս էֆէնտի
մէճճանէն աշը իտէճէք տիր :

ՀԱՆԴԷՍ ԱՄՍՈՐԵԱՅ

Վիէննայի Միաբանութեան
Վերապատուելի Հարց հրատարա-

կած «Հանդէս Ամսօրեայ»ի Մա-
յիս ամսոյ հինգերորդ թիւն
հրատարակուեցաւ :

Սոյն ընտիր հրատարակութիւն
ցաւալի է որ ուսումնասէր ժո-
ղովրդեան մէջ ծանօթացած չէ
դեռ , որ իւր Բարոյական, Գի-
տական և Ուսումնական գրու-
թիւնք կարի օգտակար են և ար-
ժանի ընթերցման :

Գարբիէլ անուն ծերունի ան-
կար մը , Հայրենիքի արտօնատէր
Մելիքեան Մկրտիչ էֆէնտիյի
յանձնարարութեամբ թելեան
Բարթոյ էֆէնտիյէ ներկայանա-
լու համար երեկ առաւօտ Մայր
եկեղեցւոյ բակը կը հանդպի Փ .
Յ . էֆէնտիյի որ ծերունւոյն ա-
ղաջանքը լսելուն՝ էօլիւսիւ . . .
սէն Ֆուգարա տէյիսին ըսելով
անխղճաբար կը քանակոճէ և
խեղճ մարդուն թելը կը կտորի .
Մեզ տրուած տեղեկութեան մէջ
եթէ սխալ չիկայ , մեր գիտցած
այս երկրորդ շահատակութիւնն
է յիշեալ էֆէնտիյին , որ իս-
պառ ներքի չէ պաշտօնէի մը՝
որուն պաշտօնն է կարօտելոց օգ-
նել :

ԳԸԹՐԻՉՄ

—Հասըը թիւթիւնիւ վազ կէ-
չէճէղիմ , գարտաշ հէմ օն տօ .
գուզ ղուրուշա մէճիտիյէ վէր ,
հէմտէ խասըր գըլյնթըսը իչ .
բաքէթիւրտէ տէրսէն պէշ տրէմ
թիւթիւն անճաք վար :

—Պէն պիր բաքէթ ալըեօրում
իքի կիւն կիտէյօր :

—Տէմէք քի կիւնտէ իքի սի-
կառ իչէրսին :

—Եօք , պիր կիւն բաքէթին ի-
չինտէքի սազ բարչալարընը այը-
րըրըմ , էրթէ կիւնիւ տէ իչէ-
րիմ :

—Միւսիւ Գօրգօթ պիր գօս-
թիւմ սըմարլաեաճաղըմ ամա ա-
չըգ ըէնկ եաբտըրաեըմ տէյօ-
րում . պիլմէմ քի նէ ըէնկ եաբ-
տըրաեըմ , ֆիւլ ըէնկի եաբտըր-
սամ , մելանքօլիկ լաճիվէրտ եաբ-
տըրսամ սէրիէօ աիր , Գահվէ
ըէնկիւնի հազ էթմէմ . . .

—Պանա սօրարսան Նօհուտի
եաբտըր , իւստիւնէ պագտըգճա
ասլընը տա աւնուլթմազըն :

Իքի մտտմազէլ էվէլի կիւն էր-
քէքլէր հազգընտա աթիտէքի
միւքեալէմէի իթմէքտէ իտիլէր .
Մամզէլ Սօֆի , էրքէքլէր իւ-
ղէլինէ նէ ղիւլիւմիւն վար :

—Էքսէրի էկօյիսթ տիրէր .
թէրպիլիլիսի եալանճը , թէրպի-
յէսիլի ղէվզէկ . . .

—Պէն օ պիչիմ էրքէքլէր ի-
չին տէմէյօրում :

—Շիմտիյէ գատար պիրիպիրի-
նէ պէյնղէր թապիյաթտա ղօր-
թէղանա հիչ բասթ կէլմէտիմ :

—Տօղրու տուր գըզ գարտաշ ,
եալընըզ լագըրտըլարը պիրի պի-
րինէ պէնղէր , լսէնտէն պաշկա-
սընը սէվմէմ , տէյի օ գըտար
միսսիւտէն իշիթմիչիմ քի չիմտի-
քի տէլիգանլըլարըն էվէնմէտի-
ղի զահէր պէնիմ իչին տիր տէ-
եօրում :

ՏԻՎԱՆՁԷԻ

ՆԱՄԻԻ ՄԷՐՀՈՒՄ

Շուարատան մէրհուլմ Նամի է-
ֆէնտինին ասհարը օլան իչպու-
տիվանչէ թասհիհ վէ իլավէ ի-
տիլէրէք իքինճի տէֆա թապի-
տիլմիչ օլմաղա , հէր քիթապճը
տիւքքեանլարընտա , վէ Պաղչէ
գարուսունտա սուճու Պօղոս վէ
Յակօր աղալարըն տիւքքեանլա-
րընտա սաթըլմագտա տըր . Քիյ
Յ ղուրուշ :

ՔԻՒՉԻՒՔԵԱՆ ՊԻՐԱՏԵՐԼԵՐ

Տ Է Պ Պ Օ

26 Սրաւնայօղսա, Եեկի ճաւիտ 26.

ՍԲԷՉԱՐ ՏԻՒՔԵԱՆԼԱՐԸ

ՍԹԱՆՊՕԼ Քէօբրիւ քարշըսընտա — 77

ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ Տօղրու Էօլտա — 167

Մէզբիւր էճգախանէ վէ սրէչար տիւքքեանլարընտա միւ թէատարտ վէ էնվաի թէրքիպաթը քիմեէվիյէ վէ էճգա վէ մուա լէճաթ վէ ալաթը ճէրրահիյէ, վէ ալէա ճինս լասթիգ իլէ շէ ի.ք տէն մաամուլ ալաթ ու էտէվաթ, վէ Ղիսթէր ուսուլինտէ պաղ լար, վէ Ֆրանսըզ վէ ինկիլիզ էճգալարը, սօլֆաթօնըն էն ալէ, ճրնսի, Էէրի վէ էճնէպի մատէն սուլարը, Ֆօթօկրաֆճըլար ի իչիւն թէրքիպաթը քիմեէվիյէ, Պօրտօ շարապլարը, գօնեագլար էնվաի իչիլիէր, գօզուլու սապուլար, նէֆիս բուտրա, օ տը Գօ օնեը, սաչ սուլարը, տիւզկիւնլիւքլէր, վէ սրէչարար իլէ քիւ եախանէլէրէ մախուու ճամ գապլար վէ ալաթ ու էտէվաթ մէվ ճուտ օլուպ, թօրտան վէ բէրաքէնտէ Ֆիրուխթ օլունըր:

Քէզալիք մէզբիւր տիւքքեանլարտա մուալէնէլի թըպպիյէ տա խի իճրա օլունուպ, պունա մախուու օտալարը վար տըր:

Պէյօղլու էճգախանէսի կէճէլէրի աչիգ տըր:

Ձէլլ—Պիլճիւմիէ էճգա վէ էմթաամըզըն էն ալէա ճինստէն օլ արըզընը վէ բէք էհվէն Ֆիյաթլա սաթլարըզընը Տօլթօր էֆէ) տիլէրէ վէ լաղպէթլու էհալիյէ իլան ու պէլան իտէրիգ:

ԲՕԼ ՖՅՅԱՃԵԱՆ

ԵԻԻՔՍԷՔ ԳԱԼՏԸՐԸՄՏԱ 80 ՆՈՒՄԷՐՕՏԱ

ԿԷՕՁԷ ՎԷ ՃԷՐՐԱՀԼԸՂԱ ՄԻՒԹԷԱԼԻԳ

Ա Լ Է Ա Թ Թ Ի Ի Ճ Ձ Ա Ր Ը

Մէզբիւր մաղաղատա կէօղէ վէ ճէրրահլըղա միւթէալիգ էնվայի ալէաթ ու էտէվաթ մէվճուտ տըր:

Էզճիւմիէ, Էուամուչագ վէ սէրթ լասթիգտէն (գաուչուտան) մաամուլ մէվստտը միւխթէլիֆէ, գասըզ պաղլարը, էն աի շիրինկալար, էլէքթրիք մաքինալարը, միզան իւլ հափս (պարօմէթր), միզան իւլ հարարէ (թէրմօմէթր) վէ էյի ճինս կէօղլիւքլէր պուլրնմազտա տըր:

Մ. Բօլ Ֆօյաճեան՝ Կէր նէվ սըբարըշաթ վէ թամիրաթը էհվէն Ֆիյաթ իլէ իճրա վէ տէրէօհտէ իտէր:

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՅՅԵՏՈՄՍԻ

Լաւագոյն քառթօնի վրայ ամէն լեզուաւ կը պատրաստուի իգին 100 հատը 10 դհեկն. պէտք ունեցողները պէտք է դիմեն Գ. Պաղտատլեան տպարան Յակոբեան խան թիւ 13 Կ. Պոլիս:



ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ ԱՆՏՕՆ ՍԱԲԱԵԱՆ

ԻՄԱԳԳԻՐ Թ. ՀԱՃԵԱՆ